

„ բանած , և տեառն մերոյ օրոցքին
„ առջեւ անդադար խունկ կըծըիի :
„ Իմ առջես երգեհոն ալ զարկին
„ խիստ սիրուն եղանակով , ու պա-
„ տարագին ատենը այնպիսի երգեր
„ լսեցի որ Խտալիայի խիստ վարպետ
„ երաժիշտներուն էն անոյշ ու սըր-
„ տաշարժ եղանակներէն ալ վեր էին :
„ Տեսնելու բան է թէ ինչպէս քրիս-
„ տոնեայ արաբացիք կըզմայլին աս
„ երգերով , ու իրենց ուղտերը դուր-
„ սը արծելու թողած՝ կուգան հին
„ Շեթղեհմի հովիւներուն պէս եր-
„ կրպագութիւն ընելու թագաւո-
„ րին թագաւորաց ան մսուրին մէջ :
„ Վասնցմէ ոմանք իմ առջես հաղոր-
„ դութիւն առին մոգուց սեղանէն
„ այնպիսի ջերմեռանդութք , այն-
„ պիսի աստուածապաշտութեամբ , որ
„ արևմտեան քրիստոնէից վրայ չեմ
„ տեսած „ :

Դանդեան այրէն գետնափոր տեղ
մը կիջնաս՝ որ Անմեղ մանկանց մա-
տուռ կըսուի . անկէ ալ ուրիշ մա-
տուռ մը կանցնիս որ սրբոյն Հերոնի-
մոսի Ճգնարանն է եղեր . հոս է նաև
իրեն գերեզմանը , անոր քովս ալ սըր-
բոյն Խւսեթիոսի՝ սրբուհւոյն Պաւ-
լայի ու սրբուհւոյն Խւստոքիայի գե-
րեզմանները . ասոնք հովմայեցի ազ-
նուականներ էին Ակիափոնեանց ցե-
ղէն , որ Հերոնիմոսի ժամանակը հոս
քաշուեր էին ու Ճգնութեամբ ան-
ցուցեր էին իրենց մնացած օրերը :
Աս մատուռէն վեր կելես սուրբ Խա-
տարինէ ըսուած վանքը , որ լատին
կրօնաւորաց ձեռքն է , ու ամուր բերդ
կընմանի :

Տեղացիք Շեթղեհմին քովուրիշ
շատ տեղուանք ալ կըցուցընեն աւան-
դութեամբ՝ իբրև նշանաւոր ու սըր-
բազան ուխտատեղիներ . զոր օրինակ
Շեթղեհմին Արուսաղէմերթալու-
հին Ճամբուն վրայ ան տեղը կըցու-
ցընեն , ուր որ մոգերը երկրորդ ան-
գամ աստղը տեսեր են : Ճամբէն
քիչ մը հեռու ուրիշ տեղ մը կըցու-
ցընեն , որ հրեշտակը հոնկէ առաւ-

Լմբակում մարգարէն ու Շաբելոն
տարաւ կըսեն՝ Պանիէլ մարգարէին
կերակուր տալու համար որ առիւծ-
ներու գութին մէջ էր : Վիչ մըն ալ
անդին Աաքէլի գերեզմանը կայ որ
բարձրկեկքառակուսի շէնք մընէ՝ չորս
դին պատքաշած . տաճկըները ասիկայ
մզկիթ ըրած ըլլալով՝ թող չեն տար
որ քրիստոնեայք ներս մտնեն :

Ծածկագրութիւն :

Ծածկագրութիւնը մէկ հնարք
մըն է որ անով մարդ իր գրածը մէյ-
մը ինքը կըհասկընայ , մէյմըն ալ
անիկայ որուն որ կըգրէ : Աս արհես-
տը շատ հին է , և Պողիթիոս կըսէ
թէ Վրիստոսէ 336 տարի առաջ Եր-
նէաս Տակտիկոս անունով մէկը աս
գրուածքներուն քսան տեսակը հա-
ւաքեր է . ասոնցմէ կէսը իրմէ առաջ
կըգործածեն եղեր , կէսն ալ ինքը
հնարեր է :

Ծածկագրութիւնը երկու տեսակ
կրնայ բաժնուիլ . մէյմը թանաքի
ծածկագրութիւն , որուն թանաքը
չերենար . մէյմըն ալ ան որ թէպէտ
հասարակ թանաքով գրուած է , և կը-
տեսնուի , բայց անանկ գրուած է որ
չգիտցողը չհասկընար : Անք հոս
հիմա երկրորդին վրայ նախ խօսինք .
ուրիշ անդամ առջինին կերպերն ալ
կըդնենք , աւելի իբրև միտք բացող
տեղեկութիւն մը՝ քան թէ խիստ
հարկաւոր գիտելիք :

Ծանաքով եղած ծածկագրութիւ-
ներուն առաջին ու դիւրին կերպը աս
է : Առ երկու երես թուղթ՝ վրայէ
վրայ դիր , ու ինչ գրուածքներ՝ կու-
զես նէ վրան փորէ զմելինով՝ , կամ
մլրատով . ետքը ան թղթերէն մէկը
քովդ պահէ , մէկալը բարեկամիդ
տուր : Արբոր կուզես բարեկամիդ
ծածուկ լուր մը հասցընել , առ ան

ծակծըկած թուղթդ, ու տակը ուրիշ թուղթ մը դնելով ան ծակերուն մէջէն տակի թղթին վրայ ուզածդ գըրէ. ետքը ան ծակ ծակ թուղթը վերցուր, տակի թղթին պարապ մնացած տեղուանքը անտարբեր նիւթերու վրայ բաներ գրէ. միայն թէ նայէ որ ան ծածուկ իմաստիդ բառերուն հետետքի գրածներդ ալ յարմարին : ()-ըինակի համար, ըսենք թէ բարեկամիդ կուզես աս ծածուկ լուրը հացընել, թէ “Օ գուշոցիր չուլիանոսէն, վասն զի անիկայ քու տանդ մէջ խօսուածները ամէնուն կիմացընէ,,,: Այս բանս ան ծակ ծակ թղթիդ տակը եղած թղթին վրայ գրելէդ ետքը, վերցուր վրայինը, ու պարապ տեղուանքն ալ ասանկ կերպով մը լեցուր . “Ղնձըւային օդերը շարունակելու վրայ են . ուստի չդուշցիր որ հարբուխ ըլլաս : Երւլիանուն ուզած ստակդ առի, վասն չի անիկայ քու բարեկամդ ըլլալով, ու դանդ պիտոյքը ձանճարով, աս բանիս հէջ իր սէրը յայտնի ցցուց, և ուրիներուն խօսուածնէրը բանի տեղ չդնելով ամէնուն կըջանայ բարիք ընել, ու իր բարիքնութիւնը ամէնուն հիմացընէ,,,: Այս հանամակին ծածուկ խօսքերը նօտը գրով գրեցինք, որ քովէ քով բերելով ձիշդ վերի խօսքը կըկարդացուի : Երկորդ կերպը ասէ : Երկու հատ հաւասար հաստութեամբ ու երկայնութեամբ գաւազաններ կունենաս, մէկը քովդ կըպահէն, մէկալը բարեկամիդ կուտաս . երբոր կուզես իրեն ծածուկ բան մը գրել, առ ան գաւազանը ու վրան երիզի՝ պէս բարակ թուղթ մը պըլլելով գաւազանին մէկ ծայրէն ինչուան մէկալը գրէ : Ան թուղթը գաւազանին վրայէն քակեսնէ՝ ամենեին բան չկարդացուիր . իսկ բարեկամդ նոյն թուղթը իր գաւազանին վրայ պըլլելով ձիշդ կըկարդայ գրածդ : Այս կերպը Ապարտացիք հնարեցին, որ երբոր զօրապետ մը

պատերազմի կըխրկէին՝ անոր կու-
տային աս գաւազաններուն մէկը,
մէկալն ալ պարէտները, այսինքն ի-
րենց իշխանները, քովերնին կըպա-
հէին . երբոր ուզէին զօրապետին
ծածուկ բան մը իմացընել, վերի ը-
սածիս պէս կըգրէին ու իրենց միտքը
կըհասկըցընէին . ասոր յոյները սկիւ-
տաղէ կամ սովորալով կըտէին :

Երբորդ տեսակն է թուանշանով
ծածկագրութիւն, որուն մէջ թուա-
նշանի տեղ գիր կըդորձածուի, գրի
տեղ ալ թուանշան, երբեմն ալ մէկ
գիրը ուրիշի տեղ կըդրուի : || աճա-
ռականները տեսակ մը լեզու հնարած
են՝ որով մէջերնին առուտուրի վրայ
ծածուկ կըխօսին . ամէն վաճառա-
կան զատ զատ բառեր կընտրէ բան-
լիքի համար . և աս բառս իրենց ծա-
խելու նիւթերուն վրայ թղթով մը
նշանած են, ինչպէս չուխայի, կտաւի
և այլն : || աճառականը կընտրէ տա-
սը գրով բաղկացած բառ մը՝ անանկ
որ ամէն մէկ գրէն մէյմէկ հատ միայն
գտնուի ան բառին մէջ . զոր օրինակ
Գեֆնասուրյդ բառը . ան ընտրած անունը
բանլիք կըսուի, և առջինէն սկսեալ՝
ամէն մէկ գիրը մէյմէկ թիւ կընշա-
նակէ . ինչպէս՝ գ 1, ե 2, տ 3, ն 4, ա 5,
ս 6, ո 7, յ 8, զ 9, ք 0 : Ուէ որ վա-
ճառականը ուզէ 27 գրել, այսպէս
կըգրէ՝ Է . 30 ուզէ գրել՝ Պ . 54 ու-
զէ՝ կըգրէ ան և այլն : || ս բանլիք ը-
սուած բառերը հարկ չկայ որ նշա-
նակութիւն մը ունենան, բառական
է որ տասը գիր ըլլայ մէջը, ու ամէնն
ալ զատ զատ գրեր : Երբեմն ալ ա-
ռանձին վաճառականներ այլւայլ նը
շաններ ունին որ անոնք կըդորձածեն
վերը ըսած կանոնովս :

Երեմին թուանշանները գրի տեղ
կրգործածուին շատ կերպերով, որուն
պարզը աս է .

1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 11, 12,
ω, ε, η, τ, λ, ρ, θ, δ, β,

13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 22,
L, L', S, 4, S, S', 7, S', 4,

23, 24, 25, 26, 27, 28, 29, 31, 32,
յ, ն, շ, " , չ, պ, ջ, ո, " ,

33, 34, 35, 36, 37, 38, 39, 41, 42,
վ, տ, ր, ց, ւ, փ, ք, և, օ,

43.

Փ .

Իսկ զրոն տասնաւորներուն երկու
կողմը կըդրուի : Իսենք թէ մէկը աս
խօսքս պիտի իմացընէ թէ “ Յորենը
աժընցեր է „ . ասանկ կըդրէ :

360 260 350 50 240 8, 10, 110 80
ց " ր ե ն ը ա ժ ը
240 360 50 350, 7
ն ց ե ր է

Դաղղիայի խոռվութեան ժամա-
նակը շատը աս կերպս սկսան գործա-
ծել . բայց Ոյոպէփիէր որ խոռվա-
րաներուն գլխաւորն եր՝ քանի մը
հոգւոյ գլուխը կտրել տուաւ ասոր
համար . որովհետեւ մէկ քանի այս-
պիսի թղթեր լուծելով իմացան որ
իրենց դէմալ բաներ կային մէջը :

Մտենադպրի ծածկագրութիւն ը-
սուած կերպ մըն ալ կայ որ դատաս-
տանարաններու ու պատերազմներու
մէջ կըդործածուի . ասիկայ գրերուն
նշանակութիւն փոխելով կըլլայ . զոր
օրինակ ա գիրը բ պիտի հասկընաս ,
գ գիրը դ և այն : Մտոր համար մաս-
նաւոր աղիւսակներ ալ շինուած կան
որ ինչուան բանլիքը չքիտնայ մէկը՝
չկրնար լուծել . բայց մենք աս կեր-
պին դժուար գործածուելու եղածին
համար հոս տեղնիտեղը չենք դներ .
ինչպէս նաև ուրիշ մէկ քանի կեր-
պեր : Մէնէն ապահովը առաջին
կերպն է որ տեսնողին կասկած ալ
չտար՝ թէ գրուածքին տակը ծածկա-
բանութիւն կայ :

ԲԱՐՁՐԱԿԱՆ

Մեծ ու հարկաւոր խրատ է որ ամէն գրքի մէջ
կըկարդացուի ու ամէն մարդու բերնէն կըլսով .
այսինքն թէ Ան բանն որ չես ուզեր քեզի ընեն
դուն ալ ուրիշ մըներ : Աս արդարութեան սկզբ
բունքը մարդուս սրտին մէջ այնպէս խորունկատպա-
ւորուած է որ եթէ ասոր մտիկ ընելու ըլլար՝ մէ-
կու մը վսաս չեր ընէր , և աշխարհքիս երեսէն շատ
խռովութիւններ ու կոփաններ կըպակսէին : Անի-
րաւ շահասիրութիւնը շատ անդամ մոռցինել կու-
տայ աս արդարութեան օրէնքը՝ ոչ միայն հասա-
րակ մարդկանց , հապա նաև դատաւորներու ու
մեծերու . բայց անիրաւութիւն ու զըկանք քաշող
մէկն կըլիշէ :

Ատենով խեղճ աղքատին մէկը գրպանին և մէջ
մէկ ստակ մը միայն ունի եղեր . փորը կանօթենայ ,
կերթայ մէկ ստըկի հաց կառնէ . ցամաք հաց ու-
տելն ալ քիչ մը դժուարը գալով կըտեսնէ որ
պտղածախին խանութին առջեր տակառով 2 մեղք
կեցած է . բայց ի՞նչ շահ , ստակ չունի որ առնէ
ուտէ : Հեռուանց մեղին դուշիւ կանչնի , հաց
կըբրդէ կերկընցընէ գէպի ի մեղին տակառը , մըտ-
քովը կըթաթիւն կըհանէ ու կուտէ . ասանկով հա-
շը կըլմնցընէ : Մէյմալ տեսնես՝ պտղածախը կու-
գայ աս մարդը կըբռնէ , “ Մեղիս ստակը տուր ”
կըսէ : Աղքատը պատասխան կուտայ թէ և սքեզ-
մէ մեղը չեմ առած , ստակ ինչո՞ւ տամա : Կոփը
կըմեծնայ , կելքն դատաստանի կերթան : Պտղա-
ծախը կըսէ թէ և Աս մարդը մեղս կերպւ , ստակը
չուզեր վճարել . աղքատն ալ կըսէ թէ “ Մի
հաւտար տէր իմ . ես ասոր խանութին առջեր կե-
ցած՝ իմ հաց կերպյ ” : — “ Իրաւ է , կըսէ մէկա-
լը . խանութիս առջեր կեցեր էր , բայց մէկ դիէն
հացը կըկտրէր ու մուգովը մեղիս մէջ կըթաթիւն
կուտէր . աս գիտաւորութեամբ հացը կերաւ լըն-
ցուց ” : Դատաւորը գարձաւ ըսաւ աղքատին թէ
“ Պէտք է վճարես , վասն զի մեղին օրհնենքը կե-
րեր ես ” : Հաշիւ ըրին թէ մէկ ստըկի հացով որ-
շափ մեղը կուտուի . ըրս ստըկի ըսին . հրամայեց
դատաւորն որ աղքատը չըրս ստակ վճարէ . անի-
կայ ալ ձեռքը գրպանը խոթեց հանեց , ու պտղա-
ծախին ափին մէջ մէկ , երկու , իրեք , ըրու ըսելով
համրեց : “ Աս ի՞նչ է , հոս բան չկայ ” ըսաւ պլո-
ղածախը . աղքատն ալ պատասխան տուաւ , “ Հա-
պա դուն ալ ինծի բան չոտուիր ըսաւ . ես ալ քեզի
գրպանիս օրհնենքը տուի ” : Դատաւորը վրայ բե-
րաւ թէ “ Իրաւունքը աղքատինն է ” :

1 ՃԵՂ :

2 ՖԸԼ :